

# Հ Ա Յ Ա Ջ Գ Ի . Ե Ր Ե Ի Ե Լ Ի Ն Ե Ր

## ՃԱՊԱՐԹԻԻ ՊԱՏՄԱԳՐՔԻՆ ՄԷՋ

Եզիպտոսի մեծանուն մատենագիրնե-  
րէն շէյխ Ապտէրբահման էլ Ճապարթի կը  
պատկանի Ժօտաւորապէս Հիմրէթի 10ր  
դարու ընթացքին Ճապարթէ (Եթովպիա)  
գաղթած նշանաւոր ընտանիքի մը, որ գիտ-  
նականներու շարք մը տուած է Իսլամական  
աշխարհին: Հիմրէթի 1168 (Ք. 1754) թուա-  
կանին ծնած ըլլալով Գահրէի մէջ՝ Ճա-  
պարթի նախնական կրթութիւն ստացաւ իր  
հօրը եւ քանի մը ուրիշ դաստիարակներու  
հսկողութեան տակ: Ապա հետեցաւ Ազ-  
հարի համալսարանական դասընթացքնե-  
րուն, մինչև որ իր ամբարած մտային պա-  
շարը մեծ գիտնականներու շարքը դասեց  
դիւքը:

Եզիպտոսի ֆրանսական գրաւումը շրջա-  
նին շէյխ Ապտէրբահման անդամ կարգուեցաւ  
այն մեծ Տիպոնի, զոր պահ մը Նարոյէն  
հաստատած էր Գահրէի մէջ՝ իրական  
բնոյթ ունեցող դատերը լուծելու նպատա-  
կով, պաշտօն մը՝ զոր վարեց ձեռնհասնե-  
թիւմը եւ անշահախնդրութեամբ, Իսկ Մու-  
համմէտ Ալիի օրով Հանգեֆի մահմետական-  
ներուն Մուֆթի նշանակուեցաւ եւ այս պաշ-  
տօնը շարունակեց մինչև այն օրը, երբ Ե-  
զիպտոսի Մեծ Իշխանին պաշտառէն վերջա-  
րորձած պահուն անձանօթներու կողմէ  
յարձակում կրելով՝ Շուպրայի պողոտային  
վրայ սպանուեցաւ 27 Ռամազան 1237ին  
(Ք. 18 Յունիս 1822):

Ճապարթի հեղինակած է բազմաթիւ  
գործեր, որոնց մէջ մասնաւոր ուշադրու-  
թեան արժանի է Անայիպ էլ Ասար Ֆիք  
Քեռահիմ վիլ Ախպար (Գինազարական եւ  
Պատմական Հրաշակերտներ) անուն քառա-  
կետոր պատմագիրքը, որու մէջ հեղինակը  
Հիմրէթի 1099 թուականէն մինչև 1236  
(Ք. 1687-1820) երկարող ժամանակաշրջա-  
նին յատուկ պատմական անցքերը կը նկա-  
րազրէ Եզիպտոսի վերաբերմամբ:

Ականատես վկան ըլլալով իր կողմէ  
պատմագրուած դէպքերէն մեծ մասին՝ ան-  
բար մատենագիրը կուտայ հետաքրքրական

մանրամասնութիւններ եւ իր ուղղագրատ  
նկարազրէ բերումով պատմական երեւոյթ-  
ները կը վերլուծէ անգերազանցելի լրջու-  
թեամբ եւ անկողմնակալութեամբ: Այս իսկ  
պատճառով Եւրոպական շրջանակներու մէջ  
մեծ վարկ կը վայելէ իր գործը, որ թարգ-  
մանուած է Ֆրանսերէնի եւ Քրքերէնի:

Ինչպէս որ յայտնի է, Ճապարթի պատ-  
մութեան առաջին մասը կազմող ժամանա-  
կաշրջանին մէջ, որ մինչև 1798 թուականը  
կ'երկարածգուի, Եզիպտոս հպատակ երկիր  
մըն էր Օսմ. Սուլթանին, որ իր կողմէ  
ընդհ. կուսակալ (վալի) մը կը նշանակէր:  
Երկրին Բարձրագոյն Իշխանութիւնը ներ-  
կայացնելու սահմանուած այս փաշաները,  
սակայն, իրականութեան մէջ զուրկ էին  
հեղինակութենէ եւ իրենց երեւոյն աթոռը  
պահպանելու համար դիմում կ'ընէին սա-  
ղայէլական միջոցներու: Անոնք ատու-  
թիւն կը սերմանէին երկրին մէջ, կիրքերը  
կը հրահրէին եւ դաւազարական միջոցներով  
բրարու դէմ կը լարէին տեղացի պարա-  
զուխներն ու զինուորական վարիչները:  
Երկրին իրական Իշխանութիւնը կեդրոնա-  
ցած էր մեկուտ էմիրներու եւ սանճագիբրու  
(հրամանատար) ափին մէջ, որոնք իրենց  
կարգին դիրք, պատիւ եւ հարստութիւն կը  
փնտռէին նորայրասպան կռիւներու մէջ:

Ձինուորական ուժը կը ներկայացնէին  
7 օնագներ (զօրաբաժին)՝ Ազապ, Միւրե-  
Ֆարրիգա, Ենիշէի, Սիբահի ևն. անուն-  
ներով, իսկ հանրային անդորրութեան կը  
հսկէր Միւսթաֆիգան կոչուած ոստիկանա-  
կան մարմին մը: Ձինուորական եւ ոստի-  
կանական այս ուժերը կը բաղկանային ա-  
ռաւելապէս աշխարհի չորս ծագերէն հա-  
ւաքուած օտարականներէ, որոնք կուգա-  
յին բախտ եւ հարստութիւն փնտռելու նե-  
ղսոյ հիւրընկալ ափերուն վրայ: Ամէն օնագ  
ունէր իր հմիրներն ու սանճագները, ինչ-  
պէս նաև ֆէրիսուսա, աղա, երէց, ֆաթիմ,  
չավուտ ևն. անուն սպաներ, ենթասպաներ  
եւ պաշտօնեաներ: Իսկ յմէն հրամանատար

իր իշխանութեան ենթակայ զօրաբաժինէն գուրս՝ ունէր նաեւ սեպհական մեմբրներ (ճորտ), ծառաներ և հետեւորդներ, որոնց թիւը հազարներու կը հասնէր երբեմն։ Օճազին ծախքը կը հողազօրէ պետութեան կողմէ յատկացուած աւատական եկամուտներով, իսկ մէմբրներուն եւ սեպհական ծառաներուն ու հետեւորդներուն ապրելու միջոցը կը ծանրանար եմիրի անձնական քրտակն վրայ։

Բաժնուած ըլլալով Ֆիլպարական (Ձիւլ-Ֆիլպարի կողմնակից) եւ Գաօմիական կոչուած երկու հակամարտ կուսակցութիւններու՝ զինուորներն ու անոնց պետերը անխնայ պայքար կը մղէին իրարու դէմ՝ իշխանութեան և դիրքի տիրանալու նպատակով։ Դաւ և կիւս, խոչանգուած և արիւնահեղութիւն ատորայ դէպքեր էին զօրանցային կեանքի մէջ։ Այս չնաշարհիկ հոսանքներու էութեան և ծագումի մասին համոզկեր բացատրութիւն մը չի տար Ճապարթի դժբախտարար, բայց իր պատմագրքի ժայտ տեղեկութիւններէն կ'եզրակացունէք, թէ Սուլթան Ալիիի օրերէն ժառանգ մնացած էին ամբոխավայել այս հոսանքները, որոնց մէկուն կամ միւսին կը յարէր զինուորականը՝ ըստ իր շահերու եւ նախաիրութիւններու թելադրանքին։

Աւերորդ է ըսել, թէ զինուորական այս շարժումները վերջ ի վերջոյ ունէին պէս կը պայթէին խաղաղ բնակչութեան զխուռն, որ քառութեան նոխազը կ'ըլլար իրերամարտ բանակներու կրունկին տակ։ Մանաւանդ մեծ ապտամբութիւններու պարագային աներեւակայելի սրածուծութիւններու կ'ենթարկուէր ժողովուրդը, տուններ և խանութներ կը թալանուէին, կիներ եւ աղջիկներ կ'առևանգուէին, ծերեր և մանուկներ կը ըսպանուէին եւ այս ոճբային արարքներու հեղինակները կը մնային անպատիժ։ Օղոթական է՛րրը կ'իւրացնէր հալածակորոզին պայտօնն ու հարստութիւնը, կիներն ու մէմբրները, ընդհ. կուսակալը պաշտօնանկ կը հռչակէր յաճախ եւ եզեւութիւնը կը տեղեկագրէր Բ. Դրան, որ ակամայ զլուխ ձեռնով կատարուած իրողութեան առջեւ՝ նոր կուսակալ մը կը զրկէր Սեփուտու։ Մէջ խօսքով կամայականութիւնն ու օրինազանցութիւնը սանձարձակ կը տիրապետէին երկրին մէջ ծայրէն միւսը, երբ

անդին կամազուրկ ժողովուրդը օրինաւոր եւ ապօրէն տուրքերու բեռան տակ կը ճնշուէր։

Այս գծողակ կացութիւնը կը սփռէր եզիպտոսի մէջ, երբ Հիճրէթի 1213 (Ք. 1738) թուականին Նարդէնոյի արշաւախուճը ոտք կը դնէր Ալեքսանդրիոյ ցամաքը և Մէմբրներու դէմ մղուած զոյգ մը ճակատամարտներէ յետոյ կը դբաւէր ամբողջ եզիպտոսը։ Ֆրանս. իշխանութիւնները նախ օրով վարուեցան ժողովուրդին հետ և ամէն ճիգ թափեցին զայն սիրաշահէլու համար։ Նոյնիսկ Փրանս. բանակի մեծ հրամանատարներէն զօրավար Մընու մարմտական կրօնք ընդունեցաւ եւ Ապտալլահ անուանեց ինքզինքը Բայց Նարդէնի մեկնումէն եւ մանաւանդ զօրավար Քէլպէրի գաւաղրական սպանութենէն յետոյ Փրանս. բանակը խտտութիւններ ի գործ դբաւ, կեղեքեց ժողովուրդը, անարգարութիւններ գործեց և այս կերպով կորսնցուց մեծ գնահուութիւններու գնով ձեռք բերուած ժողովրդականութիւնը։

Ֆրանս. բանակի մեկնումէն յետոյ, երբոր Թըքական գերիշատնութիւնը վերահաստատուեցաւ եզիպտոսի վրայ, մէմբրները վերստին անցան վարչութեան գլուխը, իւրացուցին շահարեք պաշտօնները և անուր շահատակութիւններով օտարափի մատնեցին ժողովուրդը։ Անոնց կապարեայ լուծը անտանելի դարձած էր արդէն, երբ Մեծն Մուհամմէտ Ալի 1226 (Ք. 1811) թուականին քնաղինով ըրարեք միջնաբերդի պատմական շարդով։

Ճապարթիի պատմագրքին մասին գաղափար մը տուած ըլլալու համար վերի տողերուն մէջ ամփոփեցինք յիշեաց ժառանգին մէջ տեղ գտած պատմական անքերուն ընդհանուր դիժերը, բայց մեր իսկական նպատակն է շօշափել հայ մէմբրներու հարցը, որ ներկայ յօդուածին զըլխաւոր նիւթը կը կազմէ արդէն։

Անուրանելի ճշմարտութիւն է, թէ իսլամական անուններու տակ ծպտուած մէմբրներու դասակարգը, որ այս երկրին վարչական ղեկը վարեց երկար տունն եւ նոյնիսկ վեհապետներ տուաւ եզիպտական զահուն, իրականութեան մէջ կը քաղկաշար կովկասէ (իմա՝ Վրաստանէ, Տաղատանէ, Հայաստանէ ևն.) և Քուրքիոյէ բեր-

ուսած քրիստոնեայ կամ հրեայ ճորտերէ, որոնք ազգեցիկ աւազաններու ձեռքին տակ մարդուիչ եւ աղատարուելէ ետք՝ կ'իջամանային կամ իւլամանալ կը ձեւացնէին եւ հետզհետէ առաջ երթալով որ մըն ալ պետական կարեւոր պաշտօններու գլուխը կ'անցնէին: Իրենց տէրերու մահուան պարագային հեռաւոր երկիրներու այս խլեանները կը ժառանգէին անոնց պաշտօնը, հարստութիւնը եւ յաճախ նոյնիսկ կլինէրը:

Ըսինք, թէ մէմլուքներու փազանքը խառնուրդ մըն էր ոչ-մահմետական տարրերու: Կարելի չէ այս մասին կասկած ոչ-տեսնել, որովհետեւ ըստ իւլամական կրօնքի սրբամարութեան՝ մահմետական մը չի կրնա նաք վաճառքի նիւթ ըլլալ դերեվաճառաւոնցներու մէջ եւ հետեւաբար զանազան երկիրներէ բերուած և Արեւելքի շուկաներուն մէջ վաճառուած մէմլուքները չէին կրնար մահմետական ծնողքներէ սերած ըլլալ: Մնաց որ, այս իրողութիւնը հաստատող քաղմութիւն վկայութիւններ կ'արձանագրէ Ճապարթի իր պատմագրքին մէջ:

Արդարեւ, արար մտնեալգիրը կը պատմէ, թէ Միւսթանիզադան կոչուած ոսոխան նահկան կազմի էմիրներէն Ապտէրրահման սովորաբար գէչ կը վարուէր սարքան աֆուսը կրող ծառաներուն հետ, որոնք իբր թուրք ճանչցուած էին: Երբոր զիտողութիւն կ'ըլլայ իրեն այս մասին, էմիրը կը պատասխանէ, թէ խնդրայ առարկայ ծառաները իւլամական անուներով ծպտուած քրիստոնեաներ են և մեծ ատելութիւն կը սնուցանեն իւլամի հանդէպ: Առջը փառտով հաստատելու համար՝ Ապտէրրահման կ'որոշէ յաջորդ օրն իսկ մարմնական քրեանութեան ենթարկել ծառաները: Այս որոշման հտրը առնելով՝ անմիջապէս ցերեցարն կ'ըլլայ սարքաններու խումբը, եւ հազիւ քանի մը թվատուած ծառաներ կը ձեռնազրահեցին մէջ...:

Նոյն հեղինակը ուրիշ տեղ մը կը յիշէ, թէ Աղեքսանդրիան գրաւելէ յետոյ՝ ժողովուրդը հանդարտեցնելու եւ ֆրանսոյ տըշաւանքը արգարացնելու նպատակով նարզէոն պաշտօնական յայտարարութիւն մը կը հրատարակէ, որու մէջ ակնարկուած էր կ'ընէ մէմլուքներու ծագումին: Անպայք յայտարարութեան մէջ մեզ հետաքրքրող հատուածը. —

«Մեծ հրամանատար և ֆրանս. բանակի պետ՝ Պոնաբարթ կը յայտնէ եզրագոյնի բուրք բնակիչներուն, թէ այս երկիրը կառավարող Սանճաղները երկար տանէ ի վեր կը նախատէին ֆրանս. ազգը և անոր վտանգալիքներուն նկատմամբ ամէն կարգի թշնամանք կը գործէին: Ձիրկնք պատուհասելու ժամը հասած է: Կովկասի եւ Վրաստանի մէջ ծախու առևուած նրճելու այս խառնիճաղաքնը աշխարհի ամենատուրուն երկիրը կը հարստահարեն երկար զարեւել ի վեր . . . »

Ճապարթին է դարձեալ, որ կը վկայէ, թէ Հ. 1226 (թ. 1811) թուականին Հիւնադի ըմբոսներուն դէմ զրկուած արշախախտմէն Մուհէլէի ճակատամարտին մէջ ինկող քաղմութիւն զինուորներ անթիլիստ էին, թէ Հ. 1219 (թ. 1804) թուականին ռազմադաշտէր վրայ ինկող էմիր Հիւսէն Պէյի ծոցն խաչ մը հանուած է, ևն.: Արար ըլլաւ տենեալըր գեռ այս իմաստով քաղմութիւն վկայութիւններ արձանագրած է, որոնք կը հաստատեն Մէմլուքներու ոչ-իւլամական ծագումը:

Ներքին է սակայն զիտնալ, թէ տաւնեակ հազարներու հասնող մէմլուքներու քաղմութեան մէջ ի՞նչ է զուտ հայկական տարրը ներկայացնող թիւը: Թէ և չունինք այս կէտը ճշգրտ փաստայն տեսնելներ, բայց պատճառներ ունինք հաւատալու, թէ անուսալն պէտք է հարիւրներու հասնի միայն Ճապարթիի պատմութեան նիւթ կազմող մտաւարագէտ 130 ամեայ շրջանին մէջ կարեոր դեր կատարած հայ մէմլուքներու համարները:

Ճապարթի ժամանակակից է մեր ակնարկած մէմլուքներէն շատերուն և անոնց գործունէութեան հաշուետուութիւնը ըրած է մեծ խղճմտութեամբ, բայց ան դժբախտաբար մտապաշտեան տուած է յաճախ տնոնց ակզութեան կարեւոր պարագան Արսոս պատմագիրը թերեւ մեղադրելի չէ այս ցտաւելի զանցաւորութեան համար, քանի որ մէմլուքները հասկնալի գլուշարութեամբ մը իրենք իսկ կը ծածկէին իրենց ազգային ծագումը և հրապարակ կուպային իւլամական անուներով: Ո՞վ գիտէ, ինչպիսի՞ հանելի անակնկալներու պիտի հանդիպէր հայ պատմագէտը, եթէ միայն հնարաւորութիւն ունենար պատուելու Էմիրներու 4

սանճազներու ազգութիւնը քողարկող վաւարագոյրը՝ լոյս աշխարհ բերելու համար Ան մէտնեբուս եւ Մէհմէտներու ետին ծածկուած Գրիգորն ու Կարապետը:

Բայց ի՞նչ այս երջանիկ պատեհութիւնը չի տար մեզի ձապարթի, ան գոնէ կը հայթաթէ նշանակալից դրուազներ, պատմական խորհրդաւոր եղիւթութիւններ, որոնք թոյլ կուտան մեզի հայկական ծագում տեսնելու այս կամ այն մեծագործ մէջլուքին մէջ:

Հայկական ծագումով կասկածը արթնացընում մէջլուքներու շարքին մէջ առաջին գծին վրայ կուգայ պահապարար նշանաւոր Մուրատ Պէյ, որու սխրագործութիւններուն փառապանծ էջեր նուիրած է եղիպտական տարեգրութիւնը՝ Վարսական եւ մանաւանդ ժառանգան արտակարգ կարողութիւններով մտուած այս մէջլուքն էր արգարեւ, որ ահարկու ոյժ մը կազմեց երկրի զինուորական տարրերէն, թշուանթակիր նաւատորմիլով մը օժտեց Եղիպտոսը, բանակներ հանեց Նաբուէճնի դէմ, արեւնայի ճակատամարտներով նիզը գրաւ Ֆրանսական արշաւախումբը եւ երբոր վէնքի բախար չժպտեցաւ իրեն, իր բանակներով քաշուեցաւ Վերին Եգիպտոս՝ յանկարծական յարձակումներով նեղելու համար թշնամի ուժը: Գարններու ապարդիւն պայքարէն յետոյ՝ Ֆրանսացիք ստիպուեցան բռնել զՊոպութիւններու ճամբան, եւ երբոր անընկճելի էմիրը կը պատրաստուէր Գահիրէ մտնել մեծ շուքով՝ զոհ գնաց արաշուք ժամտախտին եւ թաղուեցաւ Սոնահի մէջ:

Բայց մի էր Մուրատ Պէյ, ձապարթի կը տեղեկագրէ, թէ առիւծաօտիտ այս էմիրը աստե՞ք ճորտն էր եղած Բ. Գրանդիւանապետներէն Իսմայիլ Փաշայի, որ Պուսէն Գահիրէ փոխադրել տարով զինքը 1182 (Բ. 1768) թուականին ծախել տուած է օւրուան իշխանաւորներէն Մուհամմէտ Պէյ Ապու Չահապի: Այս վերջինն է՝ որ զինքը աղտտարած եւ էմիրութեան աստիճանին բարձրացուցած է: Ապու Չահապի մահէն ետք՝ Մուրատ Պէյ զարձած է Եղիպտոսի վարիչ դէմքերէն մէկը եւ լծուած է զինուորական ուժը վերակազմելու աշխատանքին, հաստատած է զինաբաններ եւ վառօթարաններ, Պուսէն հրաւիրուած մտնանազաններու ձեռքով շինել տուած է կոթ

նաւատորմիլ մը, զոր օժտած է յոյն եւ մանաւանդ հայազգի նաւատորիներով եւ ծագած զայն զինուորներով, ճոխ ոռնիկներ յատկացուցած է ասոնց եւ նաւատորմի ընդհ. ծովակալութեան կարեւոր պաշտօնը յանձնած է Նիքոլա (Նիկողոս) անուն հայաւ մը: ձապարթի գծաբախտարար ակտրակութիւնը ներ Մուրատ Պէյի ազգային ծագումին, բայց մեզի կը թուի, թէ իր պատմութեան մէջ տեղ գտած թանկարժէք տեղեկութիւնները արդէն իսկ լոյսի արահետ մը կը բանան այդ ուղղութեամբ: Արդարեւ, կարելի չէ լոկ դիպտուած վերագրել պարագան, երբ քրիստոնէութենէ զարձած էմիրը առաւելագոյն Պուսէն բերուած հայերու կը վստահի իր նաւատորմիլը շինելու եւ սպառազինելու աշխատանքը, երբ հայ նաւատորիներով եւ զինուորներով կը լեցնէ գախ, երբ իշխանական ոռնիկներ կը կապէ ասոնց, երբ մանաւանդ իր մեծութեան զլիաւոր կուտանը կազմող նաւախումբը կը յանձնէ հայ ծովակալի մը: Արդեօք ցեղակցութեան կապը չէ՞ր զինք գէպի հայ տարրը թեքող զսպանակը:

Պիտի առարկուի, թէ պատմութիւնը շախտարթի խորհրդածութենէ, թէ պատմագրին համար ներելի չէ վճիտ արձակել ենթադրութիւններու եւ նոյնիսկ հակասականութիւններու կիման վրայ: Տեղի աւելով այս արդար դիտողութեան առջև՝ մենք ալ պիտի հրաժարինք հայ մէջլուքներու շարքը դասել Մուրատ Պէյը եւ իր նմանները, սպասելով որ երջանիկ օր մը պատմական ուրիշ ազդելիներ շօշափիլի փաստեր բերեն մեզի անոնց հայկական ծագումով մասին: Մեր տեղեկագրութիւնը սահմանափակեց ուրեմն ա՛յն քանի որ անձնատրութիւն Չեքու վրայ միայն, որոնց հայկական ծագումը կը հաստատէ ինք ձապարթի: Ան՝ այս հայազգի երեւելիներուն անունները իրենց ժամանակագրական կարգով. —

Ա. — Սիլվիյան Պէյ Պարեմ Ալիու. — 2. 1039 (Բ. 1687) թուականին Սաւլթան Սիւլէյմանի գահակալութեան օրերուն, երբ Եգիպտոսի ընդհ. կուսակալն էր Սիւրհուտար Հասան Փաշա, եղիպտական զօրաբանակի հրամանատարներէն մէկն էր հայազգի այս մեջլուքը, որ Ֆիլպարական կուսակալութեան կը պատահէր եւ որու մասին հետեւեալ

կենսագրականը կը զաննէք ձապարթիլի պատուութեան մէջ. —

« Ը: 1121 (Ք. 1709—10) թուականին մեռաւ Էմիր Սիւլէյման Պէյ էլ Էրմէնի, որ ծանօթ էր Պարէմ Զէյլու անունով: Ան Սաննապի (հրամանատար) ասորիճան ստացաւ 1102ին (Ք. 1690—91): Արտակարգ հարստութեան տէր էր եւ բազմաթիւ ծառաներ ու մէմլուքներ ունէր: Մէնուֆիյէ եւ Ղարպիյէ նահանգներուն վրայ նահանգապետ կարգուեցաւ քունիցս եւ մինչև իր մահը Էմիր մնաց: Զգեց Օսման Զէլէպի առնուն որդի մը, որ իրեն յաջորդեց վերջ յիշեալ պատուաստիճաններուն մէջ »:

- Բ. — Օսման Զեյպի. — Նախորդին զաւակն է, որ գործօն մասնակցութիւն կ'ուսննայ 1123 Սաֆար 7ին (Ք. 1711) ծագած զինուորական անուշիլի ապստամբութեան մէջ, երբ արիւնը գետերու պէս կը հոսի Գահրիբի մայթերուն վրայ: Գաղտարտ մարտիկ՝ Օսման Պէյ 70 օր տևող այս կռիւին մէջ աւերջ պարագլուխներու հետ կ'անցնի հակակառավարական բանակին զլուխը: Վերջնական յաղթանակը կը մնայ իր կուսակազմներուն ձեռքը, որոնք պաշտօնազարկ կը հռչակեն ընդհ. կուսակալ Ոսլիլ Փաշան եւ բերդէն վար կ'իջնցնեն դայն: Այս յաջողութեան հետևանքով Օսման պէյ սեքստ կը կարգուի, պաշտօն մը՝ զոր կը վարէ մինչև 1124ի (Ք. 1712) վերջերը:

Զկրնալով մարտել այս պարտութիւնը՝ հակառակորդ խմբակը գտւեր կը պատրաստէ վրէժ լուծելու համար: Բ. Գրան կողմէ կարգուած նոր կուսակալը՝ Ապպի Փաշա զապտեի կը զործակի իրենց եւ 1126 (Ք. 1714) թուականին Գարամէյտանի Բեօպին մէջ զաւաղրութեամբ սպաննել կուտայ Սաֆման Զէլէպիի համարտի Էմիրները: Այս գէպքին հետևանքով Օսման Պէյ կ'ապաստանի Մաղարպիի մը տունը, ուր պահուած կը մնայ մինչև իր մահը:

Ձապարթիի հետեւեալը կը գրէ իր մասին. —

« Գերազանցօրէն ակնիւ նկարագրի եւ մեծ դեզիգութեան տէր՝ երիտասարդ մըն էր, որ շատ կը սիրէր ընթերցանութիւնն ու բանաստեղծութիւնը: Մէնուֆիյէ, Պէհէրա եւ Ղարպիյէ նահանգներուն վրայ նահանգապետ կարգուեցաւ: Խիստ վարժ ձի-

ավար՝ ան օժտուած էր մեծ քաջասրտութեամբ:

« Օսման Պէյ պաշտօնի վրայ մնաց մինչև ա՛յն օրը, երբ Մուհամմէտ Պէյ Գաթա միշտ եւ Զէրքէս Պէյի միջեւ ծագած կռուի հետևանքով փախաւ, կռիւ մը՝ որ ինչպէս ըսինք, վերջ գտաւ Զէրքէս Պէյի սպանութեամբ: Օսման Պէյի տունը թալանի տըրուեցաւ, իսկ ինք պահոււրեցաւ Գահրիբի մէջ, մինչեւ որ ժանտարտէ մեռաւ: Իր յուգարկուորութիւնը տեսնելով է որ մարդիկ զիտցան, թէ ան Գահրիբի մէջ թաքնուած մնացեր էր »:

Գ. — Լիւսեյն Պէյ. — Այս մէմլուքը ծագումով Վրացի էր, բայց նկատելով որ փեսայ հղած էր հայազգի Սիւլէյման Պէյ Պարէմ Զէյլուի, յարմար դատեցինք իր մասին թեթեւ յիշատակութիւն մը ընել հայ մէմլուքներու շարքին մէջ: Ձապարթիի հետեւալ սողերը կը նուիրէ իրեն. —

« 1131 (Ք. 1718—9) թուականին մեռաւ Էմիր Լիւսեյն Պէյ, որ ծանօթ էր Ապու Նասրէ անունով: Մագումով Վրացի էր: Սաննապ եւ Էմիր կարգուեցաւ 1103ին (Ք. 1691—2) եւ փրանց էր Սիւլէյման Պէյ Պարէմ Զէյլուի: Հռչակուած էր մեծ քաջութեամբ, բայց քիչ հարստութիւն ունէր:

« Երբոր 1127ին (Ք. 1715) Քիթաս Պէյ էլ Ֆիզարին մեռաւ եւ իր հետեւորդը՝ Մուհամմէտ Գաթամիշ Թուրքիա փախաւ, Լիւսեյն թաքնուեցաւ Գահրիբի մէջ՝ 24 տարի էմիրութիւն ընելէ յետոյ: Նորէն ապարկէ իջաւ այն տանն միայն, երբ անհամաձայնութիւն ծագած էր Մուհամմէտ Պէյ Զէրքէսի (որու կուսակից հղած էր ինք) եւ Իվազ Պէյի որդի՝ Իսմայիլ Պէյի միջեւ: Ինքն ալ հետեւեցաւ Զէրքէս Պէյի փախուտին, բայց զիւղերու մէջ ձերբակալուելով՝ ձեռք ինկաւ Իսմայիլ Պիւ Իվազ Պէյի փեսայ՝ Ապպալլահ Պէյին, որ զինք զլիստեղ տուաւ »:

Գ. — Ալի էլ Էրմէնի. — Ը. 1125 (Ք. 1713) թուականին՝ Եգիպտոսի ընդհ. կուսակալ Ապպի Փաշայի օրով ուրիշ մէմլուքներու կարգին Սաննապի աստիճան կը ստանայ նաև Ալի էլ Էրմէնի: Իր կենսութիւն եւ կատարած գերին շուրջ ուրիշ յիշատա-

կուսի՛նն չենք գտնար Ճապարթի՛ի պատմու-  
թեան մէջ :

Ե. — Ալի Պէյ էլ էրմէնի Ապուլ (Ազապ. —  
Հ. 1135 (Ք. 1723) Թուականին, որ բզկու-  
տտոսի կուսակալութեան պաշտօնը կը վարէր  
Նիշաննի Մուհամմէտ Փաշա, Սաննազի աս-  
տիճան կը ստանայ այս հայ մէմուլը: Իր  
մասին հետեւեալ կենսագրականը գրի առած  
է Ճապարթի. —

« Հ. 1140 (Ք. 1727 — 8) Թուականին  
մեռաւ էմիր Ալի Պէյ էլ էրմէնի, հետեւող  
Իվազ Պէյի զաւկին և նախկին վերակացու  
կառավարական մթերանոցներու, որ ծանօթ  
էր նաեւ Ալի Պէյ էլ-Նամի անունով: Ան  
սաննազի աստիճանին բարձրացած էր 1135  
(Ք. 1723) Զիլ Գատտէ 20ին, և որովհետեւ  
այդ պահուն տրամադրելի սահմագուծին  
չկար, Իսմայիլ Պէյի հանելի ըլլալու համար  
Փաշան իր իսկ տեղակալին սահմագուծինը  
տուած էր Ալի Պէյին: Ապա Ալի Պէյ Ճիր-  
ճայի նահանգին վրայ նահանգապետ կար-  
գուեցաւ և այս նահանգին մէջն է, որ Ա-  
պուլ Ազապ (ծովաւոր) կոչեցին զինքը, ու-  
րովհետեւ կախաւած ծայր մը կը ձգէր իր  
փաթթոցէն: Ան մթերանոցներու վերակա-  
ցու կարգուեցաւ 1136 (Ք. 1723 — 4) Թուա-  
կանին:

« Ալի Պէյ այս պաշտօնին պարտակա-  
նութիւնները կատարեց ա՛մենամեծ ճշգա-  
պահութեամբ: Ան Նուիրական քաղաքնե-  
րուն (Մէքքէ և Մուսինէ), Իրաւատէրնե-  
րուն, վազըֆներուն եւ Փաշային կը հայ-  
թայթէր անոնց իրաւունքը կազմող ար-  
մտիքն ու անասունի կիրք՝ ծայրագոյն ճշ-  
գութեամբ:

« Իվազի որդի Իսմայիլ Պէյի սպանու-  
թեան պահուն՝ Ջէրքէս պահ մը ուղեց մեա-  
ցնել տալ Ալի Պէյ էլ էրմէնին եւ Ալի Պէյ  
էլ Նինսին, բայց Փաշան հակառակեցաւ՝  
ըսելով թէ վերջինը Պոլսոյ իսկ առաջինը  
իր իսկ պաշտպանեալներն են:

« Ջէրքէսի անկումէն յետոյ՝ Զիւլֆիգար  
և Ֆիգարական կուսակցութիւնը ա՛մեն մի-  
ջոց ի գործ գրին այս երկու անձերը մեռ-  
ցնելու համար: Այսուհանդերձ, Զիւլֆիգար  
միշտ այնպէ՛ս կը ձեւացնէր Ալի Պէյ Նին-  
սիի, թէ ինք չէ մտցած այս վերջնոյն տան  
մէջ պահուրած պահուն իրեն եղած ձեռն-  
տուութիւնը: Ալի Պէյ կը հաստատար Զիւլ-

ֆիգարի անկեղծութեան եւ կատարելագէտ  
կը վստահէր անոր:

« Այս կացութիւնը տեւեց մինչև ա՛յն  
պահը, երբ Իվազի որդի Մուսթաֆա Պէյ,  
Ալի Պէյ էլ էրմէնի և քանի մը ուրիշ անձ-  
նատարութիւններ զուարճութեան երեկոյթի  
մը մէջ հաւաքուելով՝ իրարու հետ փոխա-  
նակեցին ա՛յն խօսակցութիւնը, զոր ար-  
տագրած ենք այլուր, խօսակցութիւն մը՝  
որ Ալի Պէյ Նինսիի ականջը հասաւ: Փո-  
խանակ չարիքը արգիլելու համար հարկ եւ-  
զած միջոցները ձեռք առնելու՝ այս վեր-  
ջինը բաւականացաւ լրաբեր մէմուլը Զիւլ-  
ֆիգարի զրկելով, որպէսզի ստոր կրկնէ իր  
խմացած խօսակցութիւնը: Իր թշնամիները  
ուշնչացնելու համար Զիւլֆիգար օգտուեցաւ  
այս առիթէն: Ան տեղեկութիւն տուաւ Փա-  
շային տեղի ունեցած հաւաքոյթին և Ալի  
Պէյ էլ էրմէնի կողմէ կատարուած յայտարար-  
արարութեան մասին, այն է՝ թէ այս վեր-  
ջինը մտադրած է Փաշան սպաննել իսլամի  
բացման օրը: Սաստիկ զայրանալով՝ Փա-  
շան հրամայեց որ իրեն բերեն Ալի Պէյը:  
Երբոր բերին, Փաշան հետեւեալը ըսաւ ա-  
տոր. — «Դաւաճան, ես քեզ պաշտպանեցի  
թշնամիներուդ դէմ և քեզի համար երաշ-  
խաւոր եղայ, իսկ դուն զիս սպաննելու կը  
ծրագրես: Ալի Պէյ կորովի կերպով պաշտ-  
պանեց իր անմեղութիւնը և երգում ըրաւ  
թէ իր մահացումը հետագինող թշնամիներ-  
ուն կողմէ հարուած չարախօսութեան մը  
զոհն է ինք. բայց Փաշան չուզեց հաւա-  
տալ և հրաման ըրաւ, որպէսզի անմիջա-  
պէս գլխատեն զայն: Ատոր վրայ Ալի Պէյ  
տաաջնորդուեցաւ Տիվանին զաւթիք և Քա-  
լթթայ կոչուած սրահի պատուհանին տակ  
մահապատիժի ենթարկուեցաւ: Իսկ վիթ-  
խներէ հարստութիւնների պարունակող իր  
տունը թաւանի տրուեցաւ:»

Վերև յիշատակուած զտարճանքի ե-  
րեկոյթին և զաւարդական տեսակցութեան  
մասին Ճապարթի հետեւեալ տեղեկութիւնը  
կը հաղորդէ իր մատանի պատմագրական  
բաժնին մէջ. —

« Պէտք է հոս յիշել, թէ Ապուլ Ազապ  
կոչուած Ալի Պէյ (հայ), Իվազի որդի Մուս-  
տաֆա Պէյ, Մուստաֆ Պէյ էլ Նային (դաւա-  
ճան), Մուստաֆ Պէյ էլ Տարայիլի, Զա-  
փուշներու Էքիստուս Ապտուս Աղա եւ  
Սիւլէյման Աղա Ապու Տէֆֆիյէ: որոնք ա-

մէնքն ալ Գասիմական խմբակի կը պատկանէին, սովորութիւն ունէին աճին երեք հոյ իրենցմէ մէկուն տունը հաւաքուելու՝ խմելու և զուարթանալու համար: Իրիկուն մը, երբ Ալի Պէյ Ապու Ազապի տունը հաւաքուած և զինովցած էին, Իվապի որդի Մուսթաֆա Պէյ խոր հտուջ մը արձակից և հետեւեալը ըստաւ. — «Միթէ կարելի՞ բան է, որ երկու սիրելի կըբայրներս սպանուի՞ թէսմբ մահացուին և մեր ճորտը Ալի Հինտլի՞ Սգրիպտոսի Սուլթան, մեր եկամտաներուն վրայ անօրինող և փաշայի կամքին ալ բաց քարձակ տէր դառնայ: Ալի Պէյ հետեւեալ պատասխանը տուաւ իրեն. — «Ան պատշաճ է քառ բմ փաշան մեռցնելու իսկիցի բացման օրն իսկ, որ մօտերս տեղի պիտի ունենայ: Ան ալ Ձիւլֆիգարը պիտի մեռցնենք ըստ Ապու Տէֆֆիէի: Իսկ Մուսթաֆա Պէյ յանձնառու եղաւ Սլի Պէյ Հինտլին սպաննելու: Այսպէս իւրաքանչիւրը վրան առաւ իշխանաւորներէն մէկը մահացնելու գործը և այս յանձնառութիւնը նշխիրագործուեցաւ Ֆարիսիայի»՝ ընթերցումով:

«Այս հուաքոյթին ներկայ էր մէմուք մը, որ ասենօք Ապտալլահ Պէյի պատկանած էր, երբ այս վերջինը չէր մեռած տակաւին, իսկ այնուհետև Ալի Պէյ Հինտլի քով Ֆնացած և վերջին պահուն ալ Մուսթաֆա Պէյի անցած էր՝ ասոր սաննազ կարգուելէն ի վեր:

«Յրբոր վերոյիշեալ խօսակցութիւնը շտեց, մէմուքը վազեց և զայն հաղորդեց Ալի Պէյ Հինտլի, ապա գնաց շուր տուաւ Ձիւլֆիգարի, որ զինքը Փաշային զրկեց իմաց սալու:»

«Օր մը, երբ Տիվանը (Վարչական ժողով) գումարուած էր, հոն գնաց Ալի Պէյ Ապու Ազապ, զոր Փաշան սպաննել տուաւ եւ ապա անոր բոլոր ստացուածքը բռնապարսեւ տուաւ . . . »

Զ. — Մուալլիմ Նիքուա (Նիկողոս). — Երբոր Սգրիպտոսի վարչական գեկը Մուրատ Պէյի ձեռքը կը գտնուէր, այս միժանուն ռազմագէտը Պուռնէ մասնագէտների բերել տալով՝ Ճիլգէյի մէջ շինել տուաւ ուժեղ նաւատորմի մը, զոր լեցուց յոյն եւ հայ

նաւաստիներով և ծովային զինուորներով, և այս նաւատորմի ընդհանուր ծովակալութեան պաշտօնն ալ յանձնեց հայազգի Մուալլիմ Նիքուայի, որ նոյնպէս Պուռնէ եկած էր: Նիքուա մեծ հեղինակութիւն կը վայելէր Սգրիպտոսի մէջ եւ իշխանական կեանք մը կը վարէր: Իր հրամանին տակ գրուած նաւատորմի ղն է, որ պատերազմեցաւ Նաբոէննի արշաւախուճման դէմ, բայց չկրնալով խել յաղթութեան դասին՝ Նիքուա գերի ինկաւ Ֆրանսացիներուն ձեռքը, որ զինքը արգելափակեցին Գահիրէի միջնաբերդին մէջ՝ իր ծովային զինուորներովը միասին: Հայ ծովակալը բերդը մնաց մինչև 11 Ձիլ Գաստէ 1213 (Ք. 1799), երբ Ֆրանսացիներուն կողմէ աղատ արձակուելով՝ բնակութիւն հաստատեց Պապ էշ Ետարիէի մէջ՝ Հասուն Գէթխուտայի տունը:

Գաղափար մը տուած ըլլալու համար Նիքուայի հեղինակութեան և ազդեցութեան մասին, բաւական է յիշել, թէ կրօնական մոլեռանգութեան այդ բարբոքուն գարաւը շնորհիւ մէջ ըրրիտանայ ծովակալը յաջաւազած էր զինէ հանելու Գահիրէի բարձրատեսութեան զինուորականներէն Էմիր Իսմայիլ Պէյ Քաշիֆի Հաւա (Նւա) տնուն կինը, որ աստին մը կհնակցեցաւ իրեն հետ: Իբր ծովակալի համառուի՝ այս կինն ալ Ֆրանսացիներու կողմէ արգելափակուեցաւ Գահիրէի բերդին մէջ, որմէ, սակայն, յաջողեցան փախչել 1216 Մուհարամ 12ին (Ք. 1800), երբ անկոթ-թըքական բանակները Գահիրէի վրայ կը քայլէին: Երբոր Թուրքերը Գահիրէ մտան, էմիր Իսմայիլ վերստին տիրացաւ իր կնոջ եւ ապահովութիւն տուաւ անոր, բայց չի կրնալով մարտի գայթակղութեան ամօթով՝ ջանի մը օր յետոյ զրօեց իր խոտուածը եւ անոր ճարմային հետ միասին սպաննել տուաւ՝ անհաւատարիմ կինը:

Ճապարթի մասնաւոր կինսագրական չէ նուիրած Մուալլիմ Նիքուայի, բայց անոր մասին հետեւեալ տեղեկութիւնները կուտայ Մուրատ Պէյի կինսագրութեան մէջ. —

«Ապա Մուրատ Պէյ լծուեցաւ նաւատորմի մը ստեղծելու ախտասանքին: Այս նպատակով ան Թուրքիանէ բերել տուաւ արհեստաւորներ եւ նաւազարներ, որոնք թըքական նաւերու ձեւին վրայ թնդաւօթով զինուած բազմաթիւ նաւեր շինեցին իրեն: Ապա առատօրէն վճարուած զինուոր»

(\*) Ֆարիսիա՝ Հուրթի առաջին գլուխն է:

ներ և նուաւստիներ կաւքից և նուաւստրւ միգր ընդհանուր ծովագաւութիւնը յանձնեց Նիքոլա անուռն քրիստոնէայի մը։ Այս վերջնային համար շինել տուաւ զորք մը սիրուն սուներն՝ մէկը Ճիզէյէ եւ մըւորը Կոհրիբէի մէջ։ Բարձրաստիճան աւազանիկ պէս հագաւում՝ Նիքոլա փողոցներու մէջ կ'երթեհեկեր ձիով, որու կը հետեւէին բազմաթիւ բուսի(\*) զինուորներ, իսկ աւելեւէն կ'ընթանային հետեւակ զինուորներ՝ քապմուտ թեան մէջէն ճամբայ բանալու համար, ինչպէս որ կ'ըլլայ էմիրի մը...

Այս շրջանին պատահած ուրիշ դէպքերու կարգին՝ որ մը շինե Կահրիբէի մէջ կոխ ծագեցաւ բուսի ծովային զինուորներու և քանի մը տեղացիներու միջև, կոխ մը՝ որ քաղաքի բնակիչներէն շօն աւելի անձերու մահուան պատճառ եղաւ։ Բնակչութեան բողոքին վրայ՝ Մուրատ Պէյ կանչել տուաւ յիշեալ զօրքերուն հրամանատարը, որ սակայն մերժեց ներկայանալ։ Այս վերջինը լեցնել տուաւ իր նուաւստրւ մին թիզպոսթիները և զանոնք ուղղեց էմիրի պալատին վրայ։ Մուրատ Պէյ ստիպուեցաւ սաջ գոցել և այս կերպով խնդիրը մոռացութեան արտեցաւ։

Է. — Կարապետ. — Հաւանօրէն Աղա Կարապետ Գարուստի կ'անկարկէ ճապարթի, երբ Հ. 1237 (Ք. 1812) տարի շրջանին մէջ պատահած դէպքերու կարգին հետեւեալ տեղեկութիւնները կը հաղորդէ. —

«Այժմ Պուլաքի մաքսատան արտօնուտէնն է Կարապետ անուն բուսի (իմա՛ հայ) քրիստոնէայ մը։ Յիշեալը, ոսկայն, պարզապէս ներկայացուցիչն է Թահիր Փաշայի, որու յատկացուած է այդ վարչութեան ամբողջ եկամուտը։ Կարապետ իր հրամանին տակ ունի իրեն սղգակից դործակալներ և թուրք բարապաններ, որոնք մաքսատուրք վճարել տալու համար մասնաւորներու ապրանքները վար կը դնեն, մահմետականներ կը ձեռքարկան և զանոնք կը բանտարկեն ու կը ծեծեն։ Եթէ մաքսանկատութեամբ առարկայ մը փոխցնել փորձող անձի մը հանդիպին, անոնք կը բանտարկեն, կը ծեծեն,

կը նախատեն եւ առգանքի կ'ենթարկեն զայն։ Բայց տարօրինակն այն է, որ ժինչ մահմետականներուն ապրանքը 10% տուրք մը կը վճարէ, Սերապցիներուն, քրիստոնէ հաներուն եւ անոնց պաշտպաններուն ապրանքը 2½% մտրան կը վճարէ ։»

Ուրիշ տեղ մը՝ ճապարթի կը գրէ. —  
«Ահարային բաղնիքներու մինաշնորհը որուեցաւ Կարապետին, որ Պուլաքի մաքսատան մինաշնորհին ալ տէրն էր։ Այս կարգադրութեան հետեւեալով տուրքի ենթարկուեցան յիշեալ հաստատութիւններու նեպահնիմանուտէրեկն ու բաղնիքատի պաշտօնը վարող կիները։ Յիշեալ տուրքէն զուրս՝ Կարապետ իրեն վերապահած է բաղնիքներու եկամուտէն շարթուան մէկ օրուան հասոյթը ։»

Այս կենսագրական ծանօթութիւններէն զուրս՝ ճապարթի կուտայ նաեւ քանի մը ուշագրաւ տեղեկութիւններ, զորս կ'արժէ ամփոփել ստորեւ. —

Այսպէս, 1171 (Ք. 1758) թուականին մեռած Ապուսլլահ Պին Մուհամմէտէն Շապուպիի կենսագրութեան մէջ կը յիշէ, թէ էլ իրմէնի անուն հեղինակ մը նշանաւոր գէմքերու կենսագրութեան նուիրուած գործ մը գրի առած է՝ էլ—Սուլայսա անուամբ։ Ինձի ծանօթ զբաղուցակներու մէջ ցորդ չեմ հանդիպած կոնյորդ առարկայ հեղինակի անունին։ Կ'արժէ սակայն պրպուսթիներ կատարել՝ այս անանուն հայուն գործը երևան հանելու համար։

Նոյնպէս 1214 (Ք. 1800) թուականին զուգահիւրով պատմական դէպքերու կարգին կը յիշէ, թէ թրքական միթրաքի երեք նաւեր՝ ծուգակ ինչաւով՝ ֆրանսացիներուն ձեռքը անցած են Աղեքսանդրոյ առջև։ Գերի ինկոզ նաւատիրներէն թաւմաթիւ բուսիներ զինուորացուած են ֆրանսիկն մէջ և զրկուած են Թահիրէ։ Այս բուսի քրիստոնէաները խուտ թշնամական վերաբերում ցոյց տուած են մահմետականներուն հանդէպ։

Իսկ 1230 (Ք. 1815) թուականի դէպքերուն ընթացքին կը գրէ, թէ հայեր գեղաբուստական առարկաներ նուրք բերած են Մուհամմէտ Ալի Փաշային։ Իսկ ստորեւ ներ ազամանդապարզ գերակներն նուիրած են յիշեալ փոխարքային։

(\*) Ե. Ց. — Արաբացի մատենագիրներ ստորաբար բուսի կ'անուանեն թէ՛ յայն եւ թէ՛ հայը։

1231 (Ք. 1816) Թուակահանի գեպքերուն կարգին կը յիշէ, թէ հունտերու առուձափի մենաշնորհը հայու մը տրուած է՝ պետական գանձին վճարելի 500 քսակի(²) փոխարէն, թէ այս մենաշնորհին հետեւանքով Կերին Եգիպտոսէն բերուած ռազմին, քիմիոն, սիխոն, ճապուռ եւայլն, սկսած են վաճառուիլ արտօնատիրոջ կողմէ հաստատուած գիներով, թէ կառավարութեան վտասհուծիւնը վտայիւղ տարրը կը կազմեն հայերը, թէ ասոնք շինանիւթիւր կը բռնադարձեն անարգել և տուներ շինել կուտան ձին Գահրէի մէջ:

1232ին (Ք. 1817) զուգադիպող գեպքերու կարգին կը յայտնէ, թէ հայեր եւ ուրիշ քրիստոնեաներ Մուհամմէտ Սլի Փաշային շնորհը կը վայելն և ստոր խորհրդառուներն են, թէ ասոնք Փաշային շահնկերներն են առեւտուրի բոլոր ճիւղերուն մէջ և կը ջանան իրենց ազգեցութիւնը աւելցնելու եւ իրենց վիճակը բարեօրոշուիլ կը յիշէ նաև, թէ նոյն տարին մտաւորապէս 200 հայեր եկած են Թուրքիային գործաւոր, որմաշէն, ատաղձագործ, երկաթագործ և ուրիշ արհեստաւոր տարրերէ բաղկացած, թէ նոյն տարուան Ռամազան քամսու մէջ Մուհամմադը հրաման արձակած է ձին Գահրէի հայերուն և ուրիշ քրիստոնեաներուն, որպէսզի լքեն Նեղոսին եզերքը կառուցուած իրենց շքիղ բնակարանները, վերադառնան իրենց հին տարազին և կապոյտ փաթթոց կապին, ձի կամ ջորի չեծնան եւ մահտուական պաշտօնեաներ չգործածեն, բայց այս սեղմուձներու հետեւանքով քրիստոնեայ պետեր բողոքած են Փաշային:

1233ի (Ք. 1818) պատահաններու կարգին ճապարթի հետեւեալը կը գրէ. — «Միլենտիկներու միջոցաւ հրաման արձակուեցաւ Ղադիներուն և բոլոր բովիններուն, որպէսզի ճերմակ և սև հագուստներ մրան հագնին և այլևս՝ ճերմակ փաթթոց չկրեն: Այս մարդիկը, արդարև, սահման անցած էին ամէն բանի մէջ: Անոնք զուճուար եւ թանգարժէք քաւորէ փաթթոցներ կը կրէին, ձի եւ ջորի կը նստէին, իրենց առջեւէն եւ հետեւէն գաւազանակիր ծառաներ կը վազցնէին և իրենց անցքին

վրայ գտնուող անձերը վռնտել կուտային: Այս կերպով անոնք պետական պաշտօնատարներ կրնային կարծուիլ: Անոնք զէնք կը կրէին եւ խուճրով զաշտ կ'երթային հրացանաձգութեան մարզանքներ կատարելու համար: Մեր յիշատակած պատուէրները լաւ պիտի ըլլային եթէ միայն գործադրութեան գրուէին »:

1235ի (Ք. 1820) գեպքերու ընթացքին կը յիշէ, թէ Սուլէյման Ազա Սալէհտար՝ Խան Խալիլի թագին մէջ և Պապ էն-Նարի կողմերը հսկայ շէնքի շինել տուած է, որոնք խանութներ և բնակութեան յարկաբաժիններ կը պարունակէին, թէ այս շէնքերը սուղ գիներով վարձու տրուած են հայերու և յոյներու, թէ այսպէս խանութներու ամսական վարձքը 30 փարայէն բարձրացած է 30 զը. ի: Ապա ճապարթի կը յարէ. —

«Սեր ակնարկած շըջանին մէջ բաւական զժուար էր բնակարան գտնել Գահրէի մէջ, որովհետեւ մէկ կողմէ կտտ մը տուներ փրցուած էին, իսկ միւս կողմէ բաղամթիւ օտարականներ և մահուանք քրիստոնեաներ կուգային քաղաքին մէջ բնակութիւն հաստատելու համար:

«Այս քրիստոնեաները ամենաբարձր դիրքերու հասած են հիմա: Անոնք կը հազնին շքիղ զգեստներ, կը հծնան ամենասիրուն ձիերն ու ջորիները, իրենց առջեւէն և հետեւէն կը վազցնեն գաւազանակիր ծառաներ և զերինք՝ վռնտելու համար սմբոլը, որ անոնց անցքը կը նեղէ: Անոնք ունին սպիտակ և հապէշ գերուհներ և կը բնակին սուղ գիներով գնուած սիրուն տուներու մէջ: Նոյնիսկ անոնցմէ ոմանք քաղաքին մէջ տուն ևլ եւ Նեղոսին եզերքը ուրիշ տուն մը ունին: Կան որ հազարաւոր քսակներ արժող տուներ շինել տուած են: Այս անասուածները յաջողած են նուաստացնել այն մահտուականները, որոնք՝ իբր գրագիր կամ գործակալ՝ պաշտօնի կը մըտնեն անոնց քով եւ խնամարարութիւն կը կենան անոնց առջեւ: Անոնք նոյնիսկ չեն քաշուիր երբեմն իրենց համար աշխատող գործաւորները ծեծելու եւ նախատելու »:

Գահրէի Գեորգ Մըսուրիս

(²) ճապարթի կը յիշէ, թէ քսակը 500 զը. է: